

ԲԵՐԱՅԵԿԱՆ

ԱՐՄԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԱՏԱՆԻ
(Հարունակութիւն, սեռ թիւ 4):

Շ. Ե.

Չափառորոտիւն յուպրոլիւան: Լյարու, զութենէդ վեր բանի ձեռք մի զարմեր, կըսէ առակը: ոմանք կը ջանան ամենայն ոգւով որ իրենց ծնողացը վիճակէն աւելի վեր բարձրանան, և ասով կը կարծեն որ կատարելութեան կը դիմեն: բայց սուտէ ու խարէական, վասն զի՞ ինչ կ'ըսես ան տղուն որ կ'ուզէ բեռնակիր մը բեռը իր վրայ առնել: արդեօք ուժովինա՞լ կ'ուզէ, չէ, ինչու որ բեռան ծանրութեանը տակ կը ճզմնափ: այսպէս է նաեւ: անիկոյ որ իր կարաղութենէն վեր վիճակի մը կը փափաքի:

Ով պատանեակը, մի ամըշնաք ձեր հօրը արհեստին ետեւէն ըլլալու: լաւ է բարի կօշկակար մը քան թէ գէշ բժիշկ մը: Ոմանք որ կրնային գեղի լու վարձուոր մը ըլլալ, կ'ուզեն քո հանայ ըլլալ: Ով որ իր հօրը արհեստէն կ'ամըշնայ, այնպիսին բարի մարդ չէ: Ենարդիսն արուեստ ճնշէ, կ'ըսեն ոմանք, իւղիւ աղնուական վճակ ճը ընդրել: Ովն է անարդական արուեստը: անզդամինը: Ովն է աղնուական արուեստը: առարկինին աղնուական արուեստը: վառքինին աղնուական արուեստը: Երկար կը յարգեմ իմ դրացի հիւսնո, քան թէ միիններու տէր եղող ան հարուստը՝ որ ուտելէն իսմելէն ու յօրանչելէն գուրս ուրիշ բան չդիտեր: Պատուաւոր վիճակը ան է, որով մէկը կը կրնայ ինքըզնիրը լու պահպանել, կատարելագործել և տնով նաեւ ուրիշ ներուն ալ օգտակար ըլլալ, մարդուս անարդամիք ու նախստինք: Եղող արուեստները միայն անօդուտ ու անվայել արուեստներն են:

Են իմ տանս մօսը բնակող միջակ վաճառական Այրգիսը, որ գրեթէ միշտ առաջներով ու օրինակներով կը խօսի, բովու կանչեց անցեալ իրիկուն իր 20-22 տարուան տղան, մէկ որ շեմ ուղիալիր, ու ըստու: « Ակրելի Ծակորիկս, երբոր ես քու տարիքդ էի, հայրս սյրդա ամիկ կրապակ մը ինձի յանձնեց: « Պահ՝ ու Եպուած կետը ըլլայ, ըսելով, ես ան ատեն սկսայ գեղեցիկ ժապատէններ ու աղնիուաննեաններ ռանդիմ, պրուալով ասդին անդին քալել: քիչ բայց սահեպ ստէպ ըրած վաստրկով գոհ կ'ըլլացի: վասն զի ալ լաւ է քիչ քան թէ բնաւ: և անով միայն մարդուս բասկը կրնայ լցուաիլը և որչափ որ աժան կը ծախսէի այնշափ գնողներ կը շատնային: և կը ջանայի միանդամայն որ ծախսած բաներս ըստ ու աղնիւ ըլլան: այսպէս ահա տռջի ուկին վաստրկեցայ որ ամենէն դժուար բանն է և վասն զի բանը սկսելն է, սկըսելէն ետքը ամեն բան աւելի դիւրաւ առաջ կ'երթայ: և իրաւցընէ, կամոց կամաց ոսկիններս շատոցան: բամպակի գործարան մը բացի որ ան ալ յախող գնաց: բայց գժբազդաբար ո ինչպէս գիտես, երկու տարի է որ կրակը ամեն բաներնիս այբեց: ահաւասիկ ուրեմն, որդեակ, գու հիմա ստիպուած ես որ նորէն դու քեզմէ բազդգդ շնելնայիս գքեզ կամաւ փորձ ու առաքինի մարդուու մը քով դրի + արդէն աշքդ ու ձեռքդ վարժած է ամեն բան լաւ ու շուտ լինելու: սովորած ես հնազանդիլ որպէս զի գիտնաս լաւ ալ հրամայելը թէ որ իմ արուեստս շարունակես՝ արդէն խանութին ամեն գործիքներն ուսնիս, ինչպէս գարձեալ ինձմէ գնողներն ու գործակիցներս, և անսոնց հետ մէկս տեղ քու հօրդ վրայ եղած համարս մունքը, հիմա ուրեմն որ ծերութեանը նշաններէն կ'իմանամ՝ որ մահուան պէտք է պատրաստուիմ՝ և, գու իմ

տեղա պիտի յաջորդես, ահաւաիկ իմ
անձիս փորձովը աս խրատներս քեզի
կռէ, առամ։

Ո՞ւշո գիտացիր որ պահ մը խոհեմիջոցը
ուշտ զշտի ըլլոյ՝ այնափ ասելը դունը մէծ
է ըլլոյ։ Համար մը քրայ անհոգ զըլլոյ
ոչինչ է ըսեղով, ովդոյ մէկ բանիկոն ին-
տե՛ ովդութան ի արևամարեկ։ Խոր այնափ ալ
չածեր, բառեկան բանիկ ոռվ Գալլով ասիկ
ոչ իւ յետանոյ։ Ա սոնք իւ հօրո առած-
ներն են օր ասէպ ստէպ ինծի կը կըրեկ-
նէր։ Ա բառեստ մը չփոխել առանց մեծ
հարկեցուցիչ պատճառի մը։ Երբոր չար
ը իւ շաժի ինյանց սրբարդյան ալ իւ իւնք
ի երբայ, և առած է գարձեալ։ Թէ՛ Ար-
տի դոդոնանք, այնափ անինոն։ Ա յաօր
ստայնանկ, վաղը գարբին, միւս օր ալ
անարուեստ թափուա ական մը կը դառ-
նաս։ Ա աեւ գարձեալ որչափ կրնաս
զգուշանաս ստէպ ստէպ տուն փոխե-
լէն, վասն զի երեք տնգամ տուն փո-
խելով, մէկ տարուան մը տանդ վարձ-
քը հաստուցած կ'ըլլոյ։

Անկատար գիտութեամբ բնաւ քանի գործքի ձեռքը շաղրնես . և թէ որ բանի մը ձեռքը զարնել ու վենաս, նայէ մեծէն շկըսի՞ այլ պըսիիէն , թէ որ չես ու զեր որ ետքը նելլը մննես . ա սոր համար միշտ ծախքդ աւելի բարձր սեպէ ու ծախաճդ աւելի ցած , և մաս մ' ալ գիրազդութեանց համար պտ հէ . Պէտք չէ կրակին վրայ շատ միս գնել . վասն զի գիտես որ ով որ երրո նասապահ մէկուն չ'ունէ բառը երրուն ալ լը գիրազդ . շափէ գիրոցիր , և սկսածդ շարունակէ . Ո՞ի խաբեր ինքըզնիքդ մեծամեծ շահերու յուսով , և զիտցիր որ եթէ անունդ կոտրելով բան մը վաստըկիս , անիկայ շահ չէ՝ այլ կո ըուստ է . ընդհակառակն ով որ համ բաւ կը ստանայ՝ անդին հարստութիւն կը ստանայ . տեսեր եմ միշտ որ ինչ որ ստանան կուտայ , սատանան կ'առնէ .

Վ աճառականութեան մէջ պէտք չէ
վտանգի մէջ գնել ապրելու համար
անհրաժեշտ հարկաւոր եղածը : Կայէ
այնպիսի ամենատակարեւոր բաներու վրա
ուս պառկեցընն ու քու լսաւակդ, որոնց
գործածութիւնը ոչ երրէք պակասի .
նիւթը ընարեւ ու նայէ որ առաջին
կարգի ըլլայ. ժամանակին մտածէ, ինչ
որ քեզի ատենաք հարկաւոր կրնայ ըլլ
լալ. վասն զի բան մը նախառիւնելով ըս-
տէլ գործողը ինեւ ի՞ս ընել ըստէլ է : Ու որ
որ ատենին գնես՝ շահաւոր կ'ելլես .
նցնպէս թէ որ ատակը ձեռքդ գնելը ըլլաս .
ատրակօյս չկայ որ աժան կը
գնես. զգոյշ եզիր պարարով բան ծա-
խելն . աղ լսու է որ քիչ վաստղիւն
ըլլայ վաստղիածդ մէկն գրապանգ
մոնայ : Եւելի զգոյշ կեցիր պարարով ը-
ստէլն, միտքդ բերելով որ պարտատէր
ներուն յիշողութիւնը սուր է . և ան
միշցին որ գուն բոլորպին մոռացած
ես, կը տեսնես որ իրենք պարտքդ
միտքդ կը ձգեն . մի նաանիր այնպի-
սեաց որ երբ վճարելուն ձայնը կը լս-
ան . ձեռքերնին գրապանուն մէջ կը
գոսանայ . մենք վաճառատկանիք առած
մը ունինք մէջիւնիս . թէ՝ վաստղիոյ
ինէլ, ուղարկուի կը հայրէ :

Վաճառակիցներուդ և անսոնց որ
սպազմաթիւն ունին միշտ քեզմէ գր-
նելու՝ յարդը լրա ճանչցիք, անանկէ
որ եթէ հարգի ըլլայ իրենց համար զո՞
մը ընելու՝ սիրով յանձն առ, ջանալով
միշտ բանը յարմարցնել։

մը վրայ մի ծանրագեռներ , վասն զի ամենն ալ անկատար կ'ըլլաս . Առուաբդ , ելքդ և տուածներդ ճշդիւ ամեն անգամ նշանակէ . և դարձեալ կը յանձնեմ որ բանալիքի տակ պահես ունեցածդ . բանալին խաղաղութեան մեծ բարեկամին է . վասն զի՝ ԱՀ որ լու կը դոյն . լու ալ իւ գունէ : Ամեն օր հաշխադը ըսէ . թէ որ շաբթուն վերջը բան մը աւելնայ՝ մէկ դի դիր . մտածելով որ ամեն օր նոյնպէս յաջնղ չերթար :

Ա երջապէս առ ալ քեզի կ'ուզեմ ըսել , որ գրքի մը մէջ կարդացեր եմ թէ՝ « Վարդ » երջանի ըլլար համար պէտք է քիչ միջոցի մէջ կենայ , և շատ աեղ չփոխէ ո :

ՕՇ.

ԳՈՀ ԸԼԼԱՆ ԻՐ ՍԵՊԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՎՐԱՅ

Ա իճակ մը ընտրելէդ վերջը ջանա որ գոհ ըլլաս , որն որ Ա . ֆախանիր և Բ . երեւակյառ-իշենդ շափաւորելով կ'ըլլա :

Դիմով մը որչափ խմէ այնչոփ աւելի կը ծարուի . այսպէս ալ մեր իւս փարները : Ա . ասոր հաճայք մը կը կոտարես , վաղը երկու նոր հաճայք ալ վրան կ'աւ ենան . վերջը չորս . բայց մեր հաճայքները կատարելու համար ու զելը միայն բաւական չէ այլ միջոցներ ալ պէտք է : Ա աւ կրոնիր ասպրիլ թէ որ մեր իղձերն ու հաճոյքները կատարելու մէջ չափաւոր ըլլանք . մերը խոճերը կատարելու միջոցները մեր չեն . բայց կամքերնիս չափաւորիլը մեր չեռքն է : ԱՀ որ չորս գնելու խոր զուիւն լո՞նի նողիաճ շաբիի հափի . իսկ ան որ ու զածը չկենար ընել . թող կը քածին միայն փափրօքի . Ալլափ քիչ փափաք ունենատ այնշափ աւելի քիչ քան պակա կ'ըլլայ քեզի : Ա . Փրան-

կիսկոս Աալիգեան Դիշն բակի կը դափնիքն , կ'ըսէր , և ան դիշն ալ դիշ կը դափնիքն : Այսնը ես ալ քեզի ու զեցի կրկնելու վասն զի քններ տեսներ եմ որ մարդուս նեղութեանցն ու անհանգստութեանը եւ աւ ուրիշներուն հետ գժտելու գլխաւոր արմատը կը մեպիհական վիճակին մէջ գոհ շըլլայն ու աւելին ըստ տանալու փափաքն է :

Ամանք՝ բասական եղծին շտ լունիմ , կ'ըսեն . իրաւ է արգեօք . բայց գետ անք թէ որչափ քիչ բանով գոհ կ'ըլլայ քիչ բանի փափաքող : Գեղային պատառ մը եգիպտացրենով . լեռն ցին քանի մը կոոր գետնախնձորով , կամ բռուն մը շագանակով կը կշտանայ ու երկիրը կը մշակէ . այսպիսից համար օրը բանի մը փող բառական է . ուր ընդհակառակն փափիկակեաց հարուստի մը համար հարփեր , երկու հարփեր դահնեկոնն ալ քիչ է :

Ալլափ քիչ կարօտութիւն ունենաք այնշափ աւելի աղաս կ'ըլլաք . առ ավագ չեմ ու զեր ըսել որ զրկէր զձեզ որ և իցէ անմեղ զու արճութիւններէ . և հանգստութիւննիր շմտածէք . այլ թէ՝ աղքատ ծներ էք կամ եսպէն աղք քատայեր էք . ասոր վրայ չտրամիք . և ՚ի վեր քան զամենայն . մի նմանիք անոնց որ ուրիշներուն գթութիւնը շարժելու համար վլրենք կը նուաստացրնեն ու ինչզ ողպմելիք կը ձեւացընեն ։ Հատ աւելի անուշ է մարդուս իրեն քրաւամբը վասովկան կը տոր մը հայը ընսանեացը հետ մէկ տեղ աւտելով , քան մեծահարուստ ինջայք մը երբ ցածութեամբ , երես պաշտութեամբ կամ ստելով մասնակից կ'ըլլափ սեղանին :

ՕՇ.

Ա զէկ ասպրելու գլխաւոր արգելքը լուսագոյն ապրելու փափաքն է . ասի-

կայ միտքդ պահէ . եւ վիճակիդ մէջ
գոհ ըլլալու . համար երեւակայութիւն-
նըդ սանձէ , այսինքն՝ օդայն մէջ բեր-
գեր մի շնչեր . և միշտ ուրիշն վի-
ճակը մի ըսւագայն կարծեր քան ըլլ-
քուկիւդ :

Արուեստաւորը , ի՞ն , երանի լին Ես
վիճակու եղած ըլլայի ըսելով՝ կը հառացէ .
առանց աշխագիւղա լսու հը իւ հադուէի իւ
լորդարուէի . ձամբորդունիւններ իւնիւնիւն
պարուոյ իւ համանիւ . ի՞նդ հակառակն զին
ուորն այլ՝ Երանի արուեստաւորներուն , կ'ը-
սէ , որոնք առանձիններ իւցած՝ իրենց բանին
գործուն իւնային . վաստցիւծ հայերնին իրենց
ուղացը հետ նսորած իւնապէն , առանց իմբունիի
իսմ հրացանի վախ առջելու :

Այսպէս նաև աշխարհականը եր-

ջանիկ կը սեպէ քահանային վիճակիը .
վաճառականը փաստութանինը իրմէ ու-
ելի քախտաւոր կը կարծէ , և գեղա-
ցին՝ հիւսաննը :

Իայց թէ որ յանկարծ մէ կը առա-
ջարկելու ըլլայ որ իրենց համար նու-
խանձէի եղած աւրիշ վիճակի մը հէտ
փոխեն ունեցած վիճակնին , այնչափ
բայց , այնչափ լիւրուէր կը ծամծըմեն՝
որ վերջապէս նորէն իրենց վիճակնին
մէջ կ'ուզեն մնալ . իսկ թէ որ փախեն
ալ . քիչ կը տեէ , զասն զի գոհ չըլլա-
լով իրենց նոր ընորած վիճակնին վրայ
նորէն առ մնին կը փափաքին :

Ի՞ն , բայց լիւր կորուսք ըլլայի , աղեկ
է . բայց հարստութիւն ու երջանկու-
թիւն ըսելլ արգեօք մէկ կը կարծես .
ի՞նչպէս ինքզինքդ կը խաբես . ի՞նչ
վիշտեր , ի՞նչ գլխու ցաւեր շեն քա-
շեր հարուստները : Իրաւ է , համեղ
ու ազնիւ քաներ կ'ուտեն . բայց աշ-
խատաւոր մը շատ աւելի ախործ կը
զգայ թէ իրենք . կակուզ անկողիննե-
րու վրայ կը պառկին , բայց քուներ-
նին անհանդիս քուն մին է . շատ
մարդիկ իրենցմէ կախմունք ունին :

բայց իրենք ալ ուրիշներէն . վասն զի
ամեն տանեաց վրայ ալ պատուհան
կայ . պատշաճը նայինք ըսելով և տե-
սակ տեսակ պնդագլուստթիւններ ը-
նել ուզմբլով ինչ աշխաճութիւններ
չեն կրեր՝ սրոնցմէ աղքատք աղատ են
բայրովին . և որովհետեւ վրանին նա-
յուշատ աչք կայ , անոր համար ա-
ղատութիւննին ալ աւելի քիչ է . եւ
վերջապէս , որովհետեւ շատ փափաք-
ներ սրտերնուն մէջ կը սնուցանեն՝
ուստի երջանկութիւննին ալ այնչափ
աւելի նուազ է : Ի՞նչ համեմատու-
թիւն ունին իրենց անուշահոտ սե-
նեակները , շքեղ գորգերը և այն մե-
ծագնի կամ հարասիքը երկնիքին պայ-
ծառութեանը , ծիծաղախիտ դաշտե-
րուն ծաղկանց պերճութեանը հետ
որ հասարակաց մարդկութեան համար
պատրաստած է Աստուած : Իսկ ար-
գեօք իրենց թանգարանին մէջ նկարք
մը որ գուարթ առաւոտու մը , աստե-
ղազարդ գիշերյ մը հետ , ծովափանց
մօտ կամ բլուրներու ետեւէն եղած
արեւմնաւոքի մը սեսարանին հետ կա-
րենայ բաղդատուիլ :

Մոնք են ան գանձերն ու համայք-
ները որ Աստուած աշխատասէր մարդ-
կանց տուաւ որ յարգեն : Իայց պա-
շտանց մէջ բաւնեալ սարսափելի հը-
րէշ մըն ալ կայ՝ որ է ձանձրութիւն
զր աղքատը զգ գիտեր . Ա սէր էք եր-
բէք քաղդիքի մը խոջնուկ փողոցներուն
մէջ անանկ սրաբատութեան երգե-
րու ձայներ , ինչպէս որ կը լսուին լը-
ճերու վրայ , գաշտերու մէջ . այգե-
կութիւն հունձքի ժամնակ , հիւսան
կամ ասուեկործի մը խանութիւն մէջ .
Տեսե՛ք էք երբեք հարուստներուն վր-
այց արուեստաւորաց ունեցած ճշ-
մարիտ ու քախութիւնն ու անկեղծ
զուարթութիւնը . իսկ երբ իրիկունը
օրուան ինչպէտ անցուած ըլլանին կը

մատեն . Ինչ կարծէք , որուն սիրտը աւելի գոհ կ'ըլլայ , արդեօք գեղացի ին , որ թէ իրեն և թէ ուրիշներուն բարեացը համար աշխատած ըլլալը կը ճանչնայ . թէ արդեօք հարուսաբին որ բոլոր ժամանակը գատարկութեամբ անցուց , եւ կենաց այն վերջի վայրկենին որին արդեօք աւելի ծանր հաշիւ մը պիտի պահանջուի :

Այս բարձրապէս ամեն փայտ իրեն որդըն ունի , ամեն գուռան իրեն հարկանելիքը , ամեն կը-որդ իրեն հակաբարչը , ամեն վիճակ ալ իրեն թը շուտառութիւնները . Իայց առած է թէ ամեն նորդ իրեն ուսին իշլը դի-րառ կը զնայ , իսկ ո-ընկերուն ոփառառութեան անգամ զնիար : Իմ առաքինի եւ քաղաքակիրթ բարեկամներէս մէ կը (Ընէքս . Վանցօնի) կ'ըսէ . “ Ո՞արդ՝ քանի որ այս աշխարհին վրայ է , հիւսնդ մըն է՝ որ աւելի կամ նորազ անհանդիստ անկողնի մը վրայ կ'ընկողմանի . Եւ չորս կողմը ուրիշ անկողիններ ալ կը տեսնէ , բարեյարդար եւ տարտարուստ ուղղեալ , եւ կը կարծէ որ հոն աւելի հանգիստ կ'ընկողմանուի . Բայց անկողինը վոխել տալէն ետեւ , հազիւ թէ նոր անկողնոյն վրայ կը պառկեցնեն , կը սկսի նեղութիւ ու փուշեր խօթելու պէս մարմինը կը տանջուի . Այս բարձրապէս , գրեթէ առջի ջուրը կը դառնայ , ասոր համար աւելի պէտք է բարիք ընել մտածենք՝ քան թէ բարեպէս ապրիլ , որով միայն կրնանք նաեւ լաւագոյն ապրիլ :

Այսքերնիդ որոշ դրէք որ Ճշմարիտ երջանկութիւն այս աշխարհիս մէջ ըսկայ , լաւագոյն կ'ապրի ով որ քիչ մեղք կը դորձէ . և թէ որչափ բարիքներ եւ բազինք , այնչափ աւշենք գտնար բան մը որ մեր սիրտը դոհ ընէ , և աս բը նախան բան է , վասն զի աշխարհիս մեր տունը չէ : (Օտար երկիններու մէջ

թափառող ճանապարհորդ մը որչափ ալ հանգիստ ըլլայ՝ միշտ իրեն տան վասարանին կը փափաքի . և այն սենեկին ուր որ աւելի հաստատուն իսա զալութիւն մը կրնայ գտնել . մեկը ալ այս հաստատուն հանգիստը պիտի վայելենք երբ մեր հայրենիքը հասնելիք որ միայն առաքինի ու քաղաքակիրթ մարդու պէս ապրելով ձեռք կը ձգուի :

Ա.

ԿԱՏԱՐԵԼ ԶՊԱՐՏՍ ՍԵՊԱՀԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

Չէ , ես ինծմէ աւելի հարուստին վրայ չեմ նախանձիր , մանաւանդ երբ կը տեսնեմ քան զիս աղջատ եղողներն և աւելի խեղճութեամբ ապրունելու . Ես ճարտարութեամբս ու ջանքովս իմ գործողութիւններս անանկ վիճակի մը մէջ գրեր եմ , որ առանց մտմտուքի հանգիստ կարենամ ապրիլ , լաւագոյն վիճակի մը փափաքելչն առաջ պէտք է ես ինծի հարցնեմ : Այդ վիճակը արդեօք իմ խարութիւններ վեր չէ : — Երեւոս կիսամ անոն առել երջանի և տառինի ըլլալ : Վ իճակ մը ընտրելէն առաջ պէտք է ասոնք մոտածել . իսկ ընտրելէն վեր ջզ նոյն վիճակին պարունակը լաւ կերպուի ու հաստատութեամբ կատարելու է : Խորդ երթան կորսուին մեզմէ այն գարշելի երկու ախտերը , ծուլութիւնն ու անհոգութիւնը . Օտուլութիւնը՝ որ կ'ուղի՛ միշտ բամբակներուն մէջ պլասուիլ եւ երբէք բանի մը ձեռք ըքզարներ . և Ենհոգութիւնն՝ որ ամեն քան ձգձըգելով կ'ընէ : Իան մը որ պիտի ընենք՝ ուղելով ընենք . այն ձին որ առանց մորակի չը վազեր՝ չը կրնար ալ ասպարեզին մէջ յաղթել . և թէ որ շաւնը դանդաղ շարժի՛ եղերուն կը փախչի :

(Պիտի լայնակութիւն)